

ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ՇԱՐԺՈՒԽԸՆ ԻՐԱԳԻ ՄԵԶ

Մարզանքը որ շատոնց մուտ դործած էր աշխարհի զրեթէ ամէն կողմէն, նոյնպէս ալ սասանեան, աբարական եւ մինչեւ իսկ օսմանեան փարզութեան առենները մեծ ծաւալ դատաւիր արգմապիսի ճիւղերով՝ Միջակեաքի մէջ:

Այդ մարզանքներուն կեդունն էր Պաղտառը: Հոյ կային շառ մը մարմնամարզարաններ «քօրիխանէ» *) անունով՝ որոնք քաղաքին մասնաւոր վայրերուն մէջ կառուցուած էին, ուր կը ջամրուէր մարզական բնափր սնունդ:

Հայ գաղութը որ հաստատուցաւ Պաղտառի մէջ 1638 թուին յետոյ, ունցաւ զարթում մը մարմնալիթութեան: Հայերին ունար հետեւցան մարմնամարդութեան՝ յաճախելով վերոյեկալ մարզարանները (ժիմնազիմ): Եղան ուրիշներ ալ որոնք մասամբարքեցին իրենց մարմնամարդարական ամէն կարգի պիտոյքներ, զորս պատ գործածեցին իրենց մասկայրերուն մէջ:

Երբ Պուեցի Մեսրոպ վարդապէտը շինեց Պաղտառի մէջ Հայ աղդային Սուրբ Թարդմանչաց վարժարանը 1852 թուին, հմը դերաւու միենույն ժամանակ մարդարան խառներու, եւ ասկայն այդ խաղերը չէին կրնար գոհացուցիչ համարուի իրենց տեսակին մէջ տակաւին:

1876 թուին Պուեցի Տիգր Մհկրան Ավանեան ժամանեց Պուէն Պաղտառ իր տնօրէն Թարդմանչաց Վարժարանին, ու վարժարանի կրթական մակարդակը բարձրացնելով մեծ զարկ տուաւ նաեւ մարմնամարդարական հետաքրքրութիւն իսկերու: Հետեւարար, Սուրբ Երրորդութիւն նկեցեցին ըրջափակին մէկ կող-

մը՝ վարժարանի կողքին մարմնակրթարան մը հաստատեց՝ կահաւորելով զայն մարզական նորագիրն կազմածքներով, որ աշակերտները ամէն օր վարժութիւններ կը կատարէին, որ մեծապէս օգտակար եղան իշեց բնդկանուր առողջութեան:

1914 թուականին առաջ՝ Պաղտառի մէջ պօյքառութութիւնը զոյութիւն չունէր: Անիկան տեսակ մը համարնկերային համերայինութիւն մըն է: Ամէն անդամ կը ձգտի օժանդակ եւ սատար հանդիսանալ իր ընկերութ՝ բլուր ան օտարազգի մը կամ համազգի մը, իր նեղ պարագաներուն:

Պօյքառութութեան նպատակն է նաեւ դիմարել հայերնիքին բարոյական եւ նիրական շահերուն դէմ ասպատակուններուն, հետախուզուով թշնամին, վտարելով զայն հայրենի հողին անդին:

Պօյքառութութեան նշանաբանն է — Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր (Rise, raise) իրը հմանագիրը՝ Լորտ Պատէն - Բառէլ 1908 թուին տուաւ զայն աշխարհին, ու երիթալով այդ շարժումը տարածուեցաւ ամէն վայր:

1918 թուին Անգլիացի հազարակեան Հ. Ի. Պառմէն (Major H. Bowman) Պաղտառի *) մէջ պօյքառութիւն խումբեր կազմեց: Սյն առեները տարագութեան նախճէրէն տղատուած Հայ տղաքներէն ընտիր պօյքառութիւնումք մը կազմուեցաւ Պառմէնի նախաձեռնութեամբ: Այս խումբին միացան նաեւ Պաղտառի Հայ աշակերտներ: Քիչ ժամանակուան մէջ՝ Հայ արիներու խումբը լու անուն շահեցաւ, այնպէս որ արիներէն ոմանք չքանչան-

*) Երաներէն բառ մէկ եւ կը նշանակէ ուժառաւն զօրատուն: Վ. Մ.

*) Անգլիացի 1918 թուին Պաղտառը զրաւեցին: Վ. Մ.

ներով պատւուեցան իրենց կատարած քաջա-
գործութեանց համար։ Այդ զրժանին հայ ա-
րիներու խումբը ամբողջ իրաքի մարդիկ խում-
բերու մէջ՝ եթէ ոչ առաջինը՝ գէթ երկրորդը
կը հանդիսանար։

Սակայն հայ որբանոցին Միջագետքէն ար-
տասահման փոխադրուելովը՝ հայ արիներու
խումբը մխանզամ ընդ միշտ լուծուեցաւ, եւ
ցաւակի է ըսկու որ այսօր հայ պօյսքառութի
խումբ գոյութիւն չունի Երկու Գետերու երկ-
րին մէջ։ Եւ որքան ուրաքայի պիտի ըլլար ե-
թէ դոնէ Պաղտատի մէջ հայ համայնքը ունե-
նար իր մարդիկներու յատուկ խումբը՝ վերա-

կազմուած գպրոցական աշակերտութեամբ,
ինչպէս ունին ուրիշ ազգերու պատկան զան-
գուածները Միջազետքի մէջ։

Անտարակոյս՝ այժմեան պարագաներուն
տակ, գժուարինի է կազմակերպել այդպիսի
խումբ մը։ Հետեւաբար, այս գործը կը մը-
նայ ապագայի համար, երբ աշխարհ անցուցած
ըլլայ իր ներկայ տագնապը։

ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՈՂՆԵԱՆ

Պատրա, 1 - 1 - 1940